

434 - ՅՈՒՆԻԿԱԿԱՆ ՏԱՐԻ - 1935

ԺԵ.ԴՊ ԴԱՐԱՄԱԳԻ ԱՍՏԻԱՆԱԳՈՒՆՉԻ ՀԱՅԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԵԱՆ

Ա Կ Ո Ւ, ՀԱՅ Ա Մ Ս Ա Գ Ի Ր

Թ. ՏԱՐԻ - ՆՈՐ ՃՐՁԱՆ

1935 - ՄԱՅԻՍ

Թիվ 5

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՊԱՏԳԱՄ ԵՒ ՈՉ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ



Թիւն մ'ըլլալէ աւելի՝ բարոյական պատղամ մըն է մանաւանգ, մարդկային հոգիին տրուած :

Քրիստոսի՝ մեր Փրկչին՝ յառութիւնը, իբրեւ իրողութիւն՝ զոր դարաւոր և բազմակերպ ողորութիւնը չեն կրցած հերքել, պատմութեան վերաբերող հարց մըն է անշուշտ. և իբր այդ, կը պատկանի այն ժամանակին՝ ուր սեղի ունեցաւ անիկա. Բայց իբրև հոգեկան խորհուրդի գործ կամ եղելութիւն, իր նշանակութեամբը, իր ներգործութեամբը և անսպառ հետևութիւններովը, այլ ևս յաւերժարար կը պատկանի բոլոր ժամանակներուն և բոլոր սերունդներուն, որոնք մարդկային կեանքի շղթան կ'օղակաւորեն դարերուն անծայլ շարունակութեանը մէջէն. Այս պատճառաւ, արժէքը՝ զոր կը ներկայացնէ ան ըստ ինքեան եւ մեզ համար, այլ ևս բարոյական է յաւէտ քան պատմական. ու դասը՝ զոր իր տօնը կ'աւանդէ աշխարհի, տարեգրական յիշատակում մըն է մանաւանգ, մարդկային

Ճիշդ ատոր համար, պատշաճ է թերեւս այդ անկիւնէն մանաւանդ, այսինքն, բարոյական լոյսի տակ աւելի դիտել զայն:

Գաղափարը, զոր կը պահածացնէ անիկա, յարութեան խորհուրդը, անտարակոյս անմահութեան միտքն է գերազանցօրէն: Յարուցեալ Փրկիչը հրաշալի ապացոյցն է մեծ ճշմարտութեան մը, որ քրիստոնէական հաւատքին միջոցաւ հաղորդուեցաւ մարդկութեան: Այդ ճշմարտութիւնը այն զաղափարն է նախ թէ բուն կեանքը՝ որուն կը ձգտի մարդս իր ամբողջ զոյութեամբը, ոչ թէ մարմինն կեանքն է, այլ հողինը. մարմինը՝ անդրուվար մը, միջոց մըն է սոսկ, որուն դերը աւարտելէն ետքը՝ վերջացումով իր զոյութեան, հողին կը շարունակէ իր կեանքը, աւելի լուսաւոր և զիտակից էութեամբ. և յետոյ հատուցումին սկզբունքը, այսինքն այն մտածումը թէ այս աշխարհի վրայ անկատար մնացած արդարութիւնը ուրիշ և աւելի բարձր կեանքի մը մէջ անհրաժեշտութէն պիտի գտնէ իր լրումը. արդարութիւնը բարոյական վիճակ լինելով առաւելապէս՝ բարոյական կամ հոգեկան ոլորտի մէջ է աւելի որ կընայ գտնել անթերի գոհացում:

Այս տեսութիւնը, իբր վարդապետութիւն, հաւատոյ մաս կազմած այլև մեր կրօնական համոզումներու զրութեան մէջ, մին է ամեննէն ներշնչող և կազդուրիչ ոյժերէն, որոնք վեր կը բռնեն մեր կեանքը՝ երկրաւոր իրադարձութեանց ընթացքն զինքը զգեստնող ազդեցութիւններէն:

Առանց անմահութեան հաւատքին, միտքը պիտի մնար սուզուած մշտական թանձր խաւարի մը մէջ, սիրու պիտի անշնչանար տեական մեռելութեան մը ծանրոցին տակ, իսկ բարոյականը պիտի վերածուէր փորձութեանց թոհուրոնի մը: Առանց անոր՝ մարդը յաւերժական զիշեր մը միայն պիտի ունենար իր զիտուն վերեր, մշտակեկոծ ծով մը՝ իր հողին խորը, և անյատակ անդունդ՝ իր քայլերուն առջեւ:

Եթէ, սառողիւ, անմահութեան հաւատքը չլուսաւորէր իր էութիւնը, անվերջ և աննկարազգելի շուարումի մը պիտի մատնուէր մեր մտածողութիւնը, Մարդկային բնութեան մէջ ամէն ինչ կը ցուցնէ թէ անհուն առարկայի մըն է որ կը ցանկանք ու կը ձգտինք մենք հոգեկն: բացարձակ և անխառն ճշմարիտի մը, գեղեցիկի մը և բարի մը տենչը անխար իրողութիւն մըն է ներքին մարդուն համար, որ կը զգայ թէ պիտի չկարենայ կատարելապէս երջանիկ լինել առանց անոր գինացումը ստանալու: Միենոյն ժամանակ ոչինչ սակայն աւելի պայծառ է քան սա տրամախոնութիւնը թէ՝ եթէ սահմանաւոր բարի մը միայն լինէր մեր ձգտումին վախճանը, զմեզ անոր մզող հրայրքը հետահետէ պիտի շիջանէր մեր մէջ՝ որքան աւելի մերձենայինք մեր ըղձակէտին. մինչդեռ բոլորովին հակառակն է որ տեղի կ'ունենայ: Մաքի, սրտի և հոգւոյ առաւելութիւններով օժտուած մարդիկ որքան աւելի խորանան ճշմարիտին ծանօթութեան, զեղեցիկն սիրոյն և բարիին կիրառութեանը մէջ, այնքան աւելի կը հրահուրին իրենց մէջ անոնց իղձն ու ծարաւը. ինչ որ ապացոյց մ'է ինքնին թէ մեր հոգեկան բարձրագոյն կարողութիւնները ունին անսահման տարողութիւն մը՝ որ անհուն բարիով մը միայն պիտի կարենար լեցուի: Բայց ի՞նչ է որ կուտան մեզի այնքան սեղմ այս բնութիւնը, այնքան նեղ այս աշխարհը, այս կարձ կեանքը և այնքան անկատար մը իրականութիւնը բավացնելու համար անձկա-

կարօտ հոգին այրուցքը։ «Կ'ուղենք ճանչնալ, սիրել, ունենալ, վայելել, ապրիլ՝ ի մի բան՝ և ապրիլ կարելի եղածին չափ աւելի կեանք մը, և ան ամէն տեղ կը հանդիպինք մթութեան, պատրանքի, բաժանումի, տառապանքի և մահուան միայն»։ Ի՞նչպէս բացատրել զզացուած անառիկ կարիքներու և հանդիպուած փանաքի միջոցներու այս ահռելի անհամեմատականութիւնը։ Կենդանին իր քնազգը ունի, որ շեշտակի և մեքենականորէն կը տանի զինքն իր կէտագրած նպատակին։ Թիթեանիկը իր թթուրին և թռչնիկը ձուին մէջ թեր ունին, զորս օր մը կը պարզեն լոյս օգին մէջ՝ համնելու համար իրենց վախճանին։ մա՞րդը միայն, բանաւոր մարդը, որ զիտակցութիւնն ունի անհունին, պիտի մնայ անհաղորդ իր իղձերուն լրումին, մնալով այսպէս ամենէն եղկելին ու փանաքին արարածներու կարգին մէջ, որուն՝ ընդհակառակն՝ կը ճանչուէր ինքը զուին ու պսակը։ «Եթէ, ինչպէս կ'ըսէ արգի իմաստասիրութեան ամենէն մեծ դէմքերէն մին, եթէ այսպէս պիտի վերջանամ և չիք դառնամ իտէալին ճամբուն սկիզբը նոյն իսկ, ինչո՞ւ համար Աստուած յայտնուեցաւ իմ բանականութեանս։ Ինչո՞ւ համար անյեղն ու յափտենականը մշտական առարկան ըրաւ իմ մտածումիս։ Ինչո՞ւ ինծի տուաւ անիկա ոչչութենէն սարսափելու այս վիճակը, լինելու, ասքելու, տելելու այս կարիքը, որ խորքն է ինքնին իմ բնութեանս, սկիզբը իմ բոլոր կարողութիւններուս և բոլոր ձգտումներուս։ Ինչո՞ւ մանաւանդ ինծի տուած է սիրա մը, զոր չի կրնար յազեցնել ոչ մէկ մարդկայն սէր։ Այս կարողութիւնը, որ կարգի և կանսնի կ'ենթարկէ աշխարհը, այս միտքը՝ որ կը զիէ ու կ'անցնի զայն, այս սիրտը՝ որ կ'արհամարհէ զայն, ինծի տրուած հն միթէ՝ իմ յուսահատութիւնս նիւթելու համար»։

Ոչ երբեք։ ոչ խզնմատանքը, որուն խորը, իբրև վարագուրուած սրբարանի մը վըսյ, զերբնական իմաստութեան մը լոյսը կը նշուչէ։ ոչ ողմատութիւնը, որ ցալքն է աստուածային իմացականութեան՝ մարդկային խորհուրդներն մէջ, չեն կրնար ընդունիլ որ «Քանի մը կաթիլի համար անդունդ մը պեղուած լինի»։ Եթէ ցնորդ մըն է անմահութեան խորհուրդը մեր ուղեղին մէջ, եթէ իրականութենէ մը չի որ մեզի կուգայ անոր տեսիլը, այն ատեն կեանքը պիտի լինէր խարկանք խարկանք խօլ վագք մը, անիմաստ և ապարդին։ ու իտէալը՝ սին երազ մը, ինքն ըստ ինքեան համակ հակասութիւն։

Այս վլճակին մէջ ինչնալէ՛ է ահաւասիկ որ Աւետարանը կ'արգիլէ զմեզ, հողեկան և զերազանցական ստոյդ կեանքի մը, բուն կեանքին, իրականութիւնը բանալով և լուսաւորելով մեր հաւատքին առջե։ ու մեր Փրկչին յարութեան հրաշքը այդ ճշմարտութիւնն է որ կը մայնէ և կը բազմեցնէ մեր ըմբոնումին մէջ, թոյլ շտալով որ կեանքը մնայ մեզի համար անբացատրելի առեղծուած մը, ու անհանդուրելի բռա մը մեր սրտին վրայ, ու չներելով որ ամէն ինչ որ մեր բնութեան մեծութիւնը և ազնուականութիւնը պիտի շինէին՝ դառնան ծաղրելի անհեթեթութիւններ։

Եւ յետոյ, առանց անմահութեան՝ ուր և ինչի՞ պիտի յանգէր արդարութեան հարցը, որուն զզացումը մարդկութիւնը յափտենապէս սրտատանջող տիեզերական մտահոգութիւնն է։ Եթէ կայ Աստուած մը, եթէ կայ բարոյական օրէնք մը, պէտք է լինի նաև հատուցումին իրականութիւնը։ պէտք է որ ոճիրը անհրաժեշտօրէն լնդունի իր պատիքը և առաքինութիւնը պասկը։ Այս տե-

ուակէտով ի՞նչ է սակայն տեսաբանը զոր ամէն օր կը պարզէ մեր աչքին առջև երկրաւոր այս կեանքը, ուր չկայ երբեք կատարեալ հատուցում՝ ոչ օրինական, ոչ ընկերային, ոչ բնական և ոչ նոյն խակ խղճի տեսակէտով, քանի որ օրէնքները աւելի պատժական են հոն քան թէ հատուցողական. քանի որ հանրային կարծիքը այնքան անվատահելի է հոն, որ աւելի պէտք կայ մաքաւելու անոր դէմ քան թէ իր խորհուրդին դիմելու. քանի որ բնական ընթացքով մը այսինքն փիզիքական, բնախօսական, անտեսական ևայլն օրէնքներով յառաջ եկած հետեւնքները՝ իրեւ փոխարինութիւն մեր լաւ կամ յոռի գործերուն՝ ոչ հանրական են և ոչ խակ համեմատական. քանի որ, վերջապէս, ամենէն դիւցազնական և ամենէն յանցապարտ գործերն խակ յաճախ կը խուսափին հոն խղճի հատուցումէն, պէտք է լինի այս կեանքէն անդրագոյն և գերիշվերոյ ուրիշ կեանք մը՝ ուր մեր բանականութեան և սրտի և բարոյական զգացման պահանջները ստանան իրենց լիուլի գոհացումը, ու առաքինութեան և երջանկութեան միջն վերահաստատուի ներդաշնակութիւնը, որ այնքան խախտած եւ խանգարած էր աշխարհի վրայ:

Եթէ արդարեւ գոյ է ամենունապէս բարի, արդար և հզօր Աստուած մը. եթէ առարկայական արժէք մը ունին մեր բանականութեան օրէնքները, եթէ արդարութիւնը և բանականութիւնը նախապաշարումներ չեն, պէտք է որ առաքինութիւնը վարձատրուի և մոլութիւնը պատժուի: Այդ բանը՝ որ չի կատարուիր այս աշխարհի մէջ, պէտք է լինի ուրիշ կեանքի մը մէջ: Ու այդ կեանքն է որ մեզի մատնանիշ կ'ընէ անմահութեան հաւատքը, զոր կը հաստատէ Քրիստոսի յարութեան սքանչելիքը:

Այդ սքանչելիքը, գերբնական պարագաներու մէջ տեղի ունեցած, իրողութիւն մըն է սակայն, որ իր տեղը ունի մարդկային պատմութեան մէջ: Ու պարզուած գերեզմանը, որ շրջանակն է պատմականացած այդ իրողութեան պատկերին, յաւիտենական այն բեմն է՝ որուն վրայէն պիտի արձագանգէ միշտ այն պատգամը, զոր ինքն խակ հնչեցուց իր բարեկամին պարզուած գերեզմանին առջև. Շես իսկ եմ յարութիւն և կեանք. որ հաւատայ յիս, թէպէտե մեռանի, կեցցէ. Եւ ամենայն որ կենդանի է և հաւատայ յիս՝ մի՛ մեռցի:

* * *

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԻ ՄՑԱՆՄԱՆ ՑԱԼՎԱՐ

ԵՒՍՈՒՄԻ ԻՐ ԲԱՐԹՅԱԿԱՆԻՆ ՀԱՄԱՐ ԽԱԶՈՒԱԾ.

Ըրէք ինչպէս որ կ'ուշէք, ով վհացողներ թիսուս Քրիստոսի բարոյականին, որ սակայն բարոյական միայն կ'ուշէք իրմէ, իր բարոյականին համար է որ խայւեցաւ Անիկա, իր բարոյականն է որ թեւեռուեցաւ խաչն վրայ: Ու, կ'ըսէք զուք, իր վարդապետութիւնը Թողունք բարեկը և տեսնենք իրերը կ'ուզէք գիտանալ թէ Յիսուս Քրիստոսի ուսուցումներուն ո՞ր մասն է որ բարոյականին չի պատկանիր. Աստուածոյ օրէնքը ընդունի՞լը, անոր արգարութեան առջեւ ծունկի գալու հա՞րեց, անոր թողութիւնը ինչընքո՞ւը, անոր ողորութեան թելազար երախտազածութիւնը, այդ բանին համար նույն իսկ ապրելու պարտականութիւնը, ու ամերաներուն և նկարագիրն նմանութիւնը, անոր չնորհաց և անոր հոգիին զիմնի՞լը Այս ամէնը բարոյականին ի՞նչ պատկանիր միթէ՝ ա'յնքան գոռէ ոքան մեր պրիական, ամուսնական, հայրական և քաղաքացիական պարտականութիւններուն դրութիւնը: